

# ՄԵԾ ԵՂԵՇՈՒՆ



## ԿԿՈՒ Մանկապատանեկան թերթիկ

ԱՊՐԻԼ Գ - 2024  
թիւ - 15 -



Թիւր պատրաստեց  
Փաթու Գևառավել-Վարդապետեան  
Նկարագարդեց՝  
ՌԱՖՖԻ ՔԵԾԻՉԵԱՆ

1915 թուականին Օսմանեան կայսրութեան ձեռքով տեղի ունեցաւ ոճրագործութիւն մը: Աւելի քան 1,5 մլն. հայ սպանուեցաւ, եւ ասիկա 20-րդ դարու առաջին Ցեղասպանութիւնը համարուեցաւ, սակայն Թուրքիան միևնէ օրս կը մերժէ Ցեղասպանութիւնը իրագործելու իր յանցանքը:

24 Ապրիլ 1915-ին Կոստանդնուպոլսոյ մէջ ձերբակալուեցան հարիւրաւոր հայ մտաւորականներ, որոնցմէ ետք սկսաւ հայ բնակչութեան բնաշնչման առաջին փուլը:

Յաջորդ փուլը իրականացաւ թրքական բանակ զօրակոչումով՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց, որոնք աւելի ուշ զինաթափուեցան ու սպանուեցան իրենց թուրք զինակիցներուն կողմէն:

Յայոց Եղեռնի երրորդ փուլը կը բնորոշուի կանանց, ծերերու եւ երեխաներու տեղահանութեամբ դէպի սուրիական անապատ:



-1-


հազարաւոր հայեր սպանուեցան թուրք զինուորներու, ոստիկաններու եւ քրտական աւազակախոմբերու կողմէն: Շատեր մահացան սովէն եւ համաճարակային հիւանդութենէն:

Յայոց Ցեղասպանութիւնը ճանչցող առաջին երկիրը Եղաւ Ուրուկուլյը 1965 թուականին, անոր յաջորդեցին Ֆրանսան, Իտալիան, Գերմանիան, Հոլանտան, Պելճիքան, Լեհաստանը, Լիտվիան, Սլովաքիան, Շուէտը, Չուխտիան, Յունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Ջանատան, Վենեցուելան, Արժանթինը, Պրազիլը, Չիլին, Վատիկանը, Պոլիվիան, Չեխիան, Աւստրիան, Լիքսեմբուրկը եւ Սուրիան: ԱՄՆ 50 նահանգներն 44-ը պաշտօնապես ճանչցած եւ դատապարտած է Յայոց Ցեղասպանութիւնը:

Այսօր աշխարհասփիւր հայութիւնը 24 Ապրիլը կը յիշատակէ որպէս Յայոց Ցեղասպանութեան զոհերու ոգեկոչման օր:

# ՓԱԽԶԻԼ ԶԿԱՇ ՔԵԶԻ, ՈՎ ԹՈՒՐՅ

ԺԱԳ Ա. ՅԱԿՈԲԵԱՆ



Փախչիլ չկայ քեզի, ո՞վ թուրք, այլ կը սպասէ քեզի միայն  
Դատաստան մը այն մահաբեր օրուան համար յանկարծահաս,  
Եթի ժողովուրդ մը, որ հայն էր բարի, խելօք ու շինարար,  
Դուրս նետեցիք իր մայր տունեն, դուք նստաք հոն տե՛րը որպես:

Փախչիլ չկայ... Ուր ալ ըլլաս, քեզ հալածեն եւ քեզ որսան  
Պիտի էջերն բազմալեզու մատեաներուն եղեռնագիր  
Խնչակն սաեւ արիւնլուայ յիշատակը ԱՊՐԻԼ 24-ի,  
Որ կախուած է գլխուդ վերեւ սուրի նման դամոկլեան:

Փախչիլ չկայ, որովհետեւ դատաստան կայ ոճիրներուդ,  
Որոնց արդար մահավճռեն դուն ազատիս պիտի միայն  
Եթի բնակիչ բնիկ հայուն ե՞տ դարձնես քու իսկ կորզած  
Անիները բազմապատիկ եւ Չուարթնոցը մէկ-հատիկ:

Մինչ հաւատքի եւ յոյսի բորբ լամբերով մենք Սփիտոք պանդուխտ  
Ե՞ւ գաղթածին, միշտ կը սպասենք,- օ՛, վերջապէս պիտի ցաթի  
Պայթի, խնդայ ու որոտայ ռմբոտ Արեւն Արդարութեան  
Ու պիտի մենք վերադառնանք հայրենաւանդ հողերը մեր,

Կրկին նստինք մեր սուրբ տուները գողցուած ու դեռ խաչուած  
Տանուտե՛րը որպէս իրաւ եւ բնակի՛չը դարաւոր,  
Անխախտելի, անքանէլի Մասիսներուն պէս մեր երկու:  
Փախուստ չկայ քեզի բացի եթի հայունը ե՞տ տաս հայուն,

## ՏԱՌԵՐԸ ԻՐԵԼՑ ՏԵՂԵՐԸ ԴՆԵԼՈՎ, ԿԱՇՄԵ՛ ՃԻՇԴ ԲԱՌԵՐԸ:

1. Ե ի թ ւ ց ն դ ա ա պ ո ս ւ ն
2. Ո ւ մ ա ն ո ո կ
3. Ս ե ռ ե դ
4. Զ շ ն ւ յ ա ո ր ա
5. Դ ե ա ա ռ ծ ծ ր բ կ ն ե ի

1. Ա վ զ ք մ ո կ ո ղ ա զ զ վ օ
2. Հ ր ա ս ս ր դ ո ղ ու վ ե լ ո ւ ս դ ո ւ ն չ ք
3. Հ ա զ ն գ
4. Հ ո ւ զ մ լ ո ւ ն չ ք
5. Մ զ դ լ ո ւ վ ո ւ տ ո ւ մ ա լ

## ԲԱԺՆԵՑԵ՛Ք ՀԵՏԵՒԵԱԼ ԳՈՅԱԿԱՆՆԵՐԸ ՎԱՐԻ ԽՈՒՄԲԵՐՈՒՆ ՄԵԶ:

Ծառ, ծաղիկ, թզենի, շուն, գայլ, որդ, ձուկ, սեր, ցաւ, ատելութիւն, կարօտ, վազք, լող, շարժում,  
մեկնում, կին, բժիշկ, օդաչու:

1. Բոյս կամ պտուղ .....
2. Կենդանի .....
3. Զգացում .....
4. Գործողութիւն .....
5. Մարդ .....

1. Ջ ա մ ա , հ պ ն ս մ գ , բ ե լ ի կ
2. Հ ա լ ո ւ , ծ ա մ ն լ , ն ա ս ո ւ ի
3. Հ ո ւ զ մ , ց մ ո ւ , մ ե մ ն շ ո ւ ր ո ւ թ ո ւ ր ո ւ թ
4. Մ ե մ ո ւ ի , մ ե մ ո ւ ի , մ ե մ ո ւ ի
5. Մ ա շ ո ւ ր ո ւ թ ո ւ ր ո ւ թ ո ւ ր ո ւ թ

## Գուսանական Երաժշտութիւն

Գուսանները հայ ժողովրդական երգիչներն են: Անոնց ստեղծագործութիւնները բացարձակ հասարակական բնոյթ կը կրեն:

Գուսանական երգերու մասին կը վկայեն 5-րդ դարու հայ պատմիչներ՝ Մովսէս Խորենացին, Եղիշեն եւ ուրիշներ:

Ժողովրդական երգիչներն ու գուսանները, երգերը կը կատարեին հիմնականօրեն խնճոյքներուն եւ հարսանիքներուն:

Հին գուսանական արուեստը գոյատեւեց մինչեւ 15-16-րդ դարերը:

## Շարական

Շարականները հոգեւոր երգեր են: Մեծ քանակութեամբ շարականներ պահպանուած են 5 - 15-րդ դարերուն:

Շարականները իին հայկական մշակոյթի՝ մասնաւորապես բանաստեղծութեան եւ երաժշտութեան համադրութիւնն են:

## Տաղ

Տաղերը, շարականներուն պէս, երաժշտական եւ բանաստեղծական արուեստի համադրոյթ են: Տաղը արուեստավարժ երաժշտութեան իւրայատուկ ժանր է:

Յոգեւոր տաղերը ի տարբերութիւն շարականներու՝ կանոնաւոր երգեր չեին. տօնախմբութիւններուն եւ արարողութիւններուն կը կատարուեին տուեալ իրադարձութեան աւելի տօնական տեսք տալու համար:

## Աշուղական Երաժշտութիւն

Աշուղական երաժշտութիւնը կը հանդիսանայ երաժշտական եւ գրական մշակոյթի համադրոյթ, որ յառաջացած է 16-րդ դարուն:

Աշուղները ժողովրդական երգիչ-ասմունքողներն են, որոնք մեծ դեր խաղցած են հայկական երաժշտութեան պատմութեան մէջ: Աշուղական արուեստի զարգացումը սկսած է 17-րդ դարուն:

Արդէն 19-րդ դարու երկրորդ կիսուն այդ մեղեդիները արձանագրուեցան եւրոպական երաժշտական նոթագրութեամբ: Այդ երգերուն բառերը կը նուիրուեին սիրային, հասարակական, երգիծական եւ այլ թեմաներու:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ  
ԵՐԱԺԾՏՈՒԹԵԱՆ  
ՏԵՍՎԿՆԵՐԸ



Կ'ըսեն,թէ ժամանակին վհուկներ, պարիկներ, հուրի բերիներ մարդոց հետ կ'ապրէին: Դիմա անոնք բաժնուած են մարդոցմ եւ ո՞ւր հաւաքուած են, չենք գիտեր: Այդ ոգիները երբեմն բարի կ'ըլլային, երբեմն՝ չար: Չար ոգիներուն վհուկ կ'ըսէին, իսկ բարիներուն՝ հուրի բերի կամ պարիկ: Ասիկա չար ոգիի մը պատմութիւն է: Այս չար ոգին իր ընկերներուն հետ կ'ապրէր Անգլիոյ մէջ: Ամեն որ ասոնք քով քովի կու գային եւ կ'որոշէին թակարդ լարել անմեղ ու միամիտ մարդոց դէմ եւ զանոնք չարչարել: Դանոյք կ'առնեին երբ մարդիկ կը վնասուէին: Ուզած ատենին կրնային իրենց տեսքը կամ ձեւը փոխել: Այս չար ու չարաճճի ոգիներէն ամենէն նշանաւորը կը կոչուէր Տգեղ Խոզ: Ահաւասիկ այդ Տգեղ Խոզ կոչուած չար ոգիին մէկ խաղը, որ պայթեցաւ խեղճ, պառաւ կնկան մը գլխուն:

Այս պառաւը առանձին կ'ապրէր պատիկ խրճիթ մը մէջ: Դակառակ իր աղքատութեան, շատ ուրախ եւ կատակասէր էր: Շատ քիչ կիներ կը զտնուին, որ ասոր չափ հաճելի բնաւորութիւն ունենան:

Դրացիները շատ կը սիրեին իր ուրախ բնաւորութիւնը եւ շարունակ անոր ընկերութիւնը կը փնտուէին: Շատ կը փափաքէին անոր հետ տեսակցիլ ու խօսակցիլ: Փոքրիկներն ալ չեին ձգեր զայն. շարունակ կը հաւաքուէին անոր շուրջ, եւ նոր հեքիաթ կը խնդրէին իրմէ:

Այս բարի, կատակասէր պառաւը ամենուն սիրով գոհացում կու տար:

Օր մը, երբ պառաւը գիշեր ատեն իր խրճիթը կը վերադառնար, ճամբուն վրայ պարապ հողէ աման մը գտաւ: Ծոեցաւ այդ հողէ ամանին վրայ ինքնիրեն խօսելով.

- Տարօրինակ. ինչպէ՞ս այս ամանը հոս ինկած է. կ'երելի ծակ ըլլալուն մէկը զայն նետած է հոս:

Ապա, աւելի մօտէն քննեց զայն եւ շարունակեց ինքնիրեն խօսիլ.

- Կը տեսնեմ որ տակաւին կարելի է գործածել այս ամանը եւ մէջը կրնամ ծաղիկ տնկել: Ուրեմն, հետս տուն տանիմ: Այսպէս ըսաւ ու ծոեցաւ, որ զայն վերցնէ:

Չարմանքը պատեց զինք, երբ տեսաւ որ այնքան ծանը է, որ չի կրնար զայն տեղէն շարժե: Մէջը նայեցաւ, եւ, ի՞նչ տեսնէ, բերնէ բերան լեցուն ոսկի:

Շուարեցաւ եւ սկսաւ հոս ու հոն նայիլ, արդեօք տէր չունի՞ այս հողէ ամանը. մարդ չկա՞յ մօտերը, որ հարցնէ, տայ: Բայց երբ մարդ չտեսաւ, զգաց որ այդ հողէ ամանը իր ամբողջ ոսկիով իրեն պիտի պատկաներ:

Ուրախ-ուրախ սկսաւ բացազանէլ.

- Փա՛ռք քեզ Կստուած, փա՛ռք:

Զգալով որ պիտի չկարենայ զայն տեղէն շարժել, իր կարմիր շալը հանեց եւ մէծ ուշադրութեամբ հողէ ամանը փաթթեց: Յետոյ, իր գաւազանը թէին տակ դրաւ, եւ շալին ծայրէն բռնած, սկսաւ հողէ ամանը ետեւն քաշել:

Ճամբուն ընթացքին, անդադար ինքնիրեն կը խօսէր.

- Որքա՞ն երջանիկ եմ այսօր. եւ ո՞վ կ'ըսէր, թէ օր մը այսպէս ոսկիով պիտի բախտաւորուիմ ես, որ կեանքիս

# ԽՆԴՑՈՂ ԾԵՐՈՒԻՆ



-4-

մէջ քանի մը դահեկան քով քովի չեմ տեսած: Մէկ դահեկանին կարօտը քաշած եմ: Այլեւս, մնաս բարով, աղքատութի՞ն. այլեւս ինչ որ փափաքիմ, պիտի գնեմ: Պիտի քնանամ մաքուր փետուրէ անկողնի վրայ: Պիտի հագուիմ ամենէն լաւ հագուստները, որ պաշտպանուիմ ցուրտտն:

Պառաւը շարունակեց իր ճամբան եւ իր երեւակայութեան մէջ երջանիկ ծրագիրներ կը պարէին իրարու ետեւէն: Կը փորձէր համրել այս բաները, որոնք պիտի գներ ոսկիի այս մէծ կոյտով:

Երբ ան յոգնեցաւ, հանգելու համար քարի մը վրայ քիչ մը նստեցաւ: Ուզեց կրկին աչք մը նետել իր հողէ ամանին եւ անոր ոսկիի պարունակութեան:

Որքան մէծ եղաւ իր զարմանքը, երբ տեսաւ որ ոսկին անհետացեր է եւ ոսկիին տեղ արծաթի կտոր մը կապուէր է շալին ծայրը:

Պառաւը սկսաւ աչքերը շփել առանց հաւատալու իր տեսածին:

- Ի՞նչ խնդալիք բան է այս եղածը, կ'երդնում որ առաջին տեսածն հողէ աման մըն էր, մէջը՝ լեցուն ոսկի:

Պառաւը Վայրկեանի մը համար տիխրեցաւ, սակայն շուտով կրկին իր նախկին զուարթ վիճակը գտաւ եւ սկսաւ ինքզինք մինիթարել: Ան գլուխը շարժեց զարմացած, շուարթած.

- Վստահ եմ, որ ետեւէս արծաթի կտոր մը կը քաշէի. ուրկէ բոսաւ այս անիծուած երկաթի կտորը:

Սակայն երկար չտեւէց պառաւին տիխրութիւնը. քիչ վերջ սկսաւ կրկին խնդալ եւ այս ձեւով ինքզինք մինիթարել.

- Ո՞վ գիտ. թերեւս աւելի լաւ է որ այսպէս եղաւ: Արծաթէն աւելի օգտակար կրնայ ըլլալ երկաթը: Օրինակ, կրնամ երկաթի այս կտորը ծախտել քանի մը դահեկանի: Դահեկանը ոսկին ու արծաթէն աւելի բախտ կը բերէ: Ան աւելի դիրաւ կու գայ ու կ'երթայ: Եւ տակաւին կրկին կրնամ գնել կարմիր բաճկոնն ու թէյամանը...

Այսպէս խօսելով, պառաւը վերջապէս հասաւ իր տան սեմին. ուզեց շալկել երկաթի կտորը եւ ներս մտցնել: Յանկարծ տեսաւ, որ երկաթի կտորին տեղ գրաւեր է ճերմակ քարի կտոր մը:

Այս անգամ սկսաւ սրտանց ցաւիլ ու հառաչել.

- Ի՞նչ յուսախաբութիւն. ինչ պարապ յոգնութիւն. երեւակայել որ այսքան տեղ չարչարուելով տուն բերած եւ միայն ճերմակ քարի կտոր մը. Ի՞նչ անպէտք բախտ է եղեր իմ բախտու:

Սակայն պառաւը իր բնաւորութիւնը չէր կրնար փոխել նման դէպքի մը պատճառաւ: Դագիր քանի մը վայրկեան անցեր եր այս տարօրինակ դէպքէն, սկսաւ ինքզինք մինիթարել.

- Վսաս չունի, այս քարն ալ օգտակար կրնայ ըլլալ ինծի: Դուք ասով կը գոցեմ, որպէսզի դրացիին խոզը չկարենայ ներս մտնել եւ պարտէզի բոյսերն ու բանջարեղենները ուտել:

Պառաւը ծոեցաւ, որպէսզի գետնեն քարի կտորը վերցնէ: Երբ բռնեց զայն, զգաց որ անիկա պաղ է եւ կարծր: (Տարունակելի)